

Հոգենորոգութեան կենսականութիւնը

Մարդկութեան շնորհուած մեծագոյն պարզեց անտարակոյս կեանքն է։ Մարդկանց հասկացողութիւնը և ըմբռնումը կեանքի մասին մեծապէս կը տարբերի իրարմէ։ Որոշ մարդկանց համար կեանքը իրերու, դէպքերու, երեւյթներու շարունակութիւն մըն է լոկ, և իրենք՝ գոհը այդ թաւալգլոր ընթացքին ու յործանուտին, որովհետև չունին նպատակակէտ ու կամք անոր վրայ իշխելու և դարձնելու արդիւնաւոր։ Այս մարդիկ, շեղած իրենց ճշմարիտ ուղիեն, կը դեգերին աննպատակօրէն, կը զբաղուին ամենաշնչին ու մղամիմ հարցերով, և կը մսիեն իրենց կենաց օրերը։ Այսպիսեաց համար կեանքը պատահականութեանց կամ պատահարաց գումար մըն է և ոչինչ կայ մնայուն ու յիշատակելի։

Ասոնց գուգահեռ կայ նաև հասարակութեան վերնախաւը՝ հմացականութեամբ օժտուած դասակարգը, որուն համար կեանքը ազնիւ ու վսեմ զաղափարներու, արի գործոց և բարի յիշատակներու գումար մըն է, որ վաղանցուկ ու գնայուն չէ, այլ՝ մնայուն։

Հայոց մեծ բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի հրապարակախօսութեանց շարքին կը գտնենք «Դառնացած ժողովուրդ» վերնագիրով գրութիւն մը, ուր կը խօսուի ախտաւոր կիրքերով վարակուած մարդկանց մասին որ յաշալանօր ու խէթ աշքով կը նային իրենց ազգակիցներուն վերելքին ու փայլուն յաջողութեանց և օրնիբուն կը նկրտին զանոնք տղմաթաթախ ընել ու գլորել խորխորատը։

Մեծ բանաստեղծը կ'անդրադառնայ մեր հոգիներուն մէջ խորունկ արմատնետած շարակամութեան ու ախտակրութեան մասին։ Կ'ըսէ թէ ինչպէս մարդիկ «ախտի գոյութիւնը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հոշակում հիւանդ։ Ամէն մինք ինքը շար չի, կեղծաւոր չի, հայնոյող չի, ստախու չի, թայֆայական (իմա իր անձնական շահերուն աշխատող) չի, եղ ամէնը իրենից դուրս ուրիշներն են»։ Բանաստեղծը մեզի կը զգուշացնէ ըսելով։ Ճիշտ, ի հարկէ, սրանց շպէտը է հաւատալ 。。。 ճշմարիտը էն է, որ մեր ամբողջութիւնը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիւանդութիւններով։

Հետաքրքրական հերթականութեամբ, այնուհետև, բերուած են գիւղացին, վաճառականը, հոգեւորականը, քաղաքացին, մամուլը, ազգային ու հասարակական գործիչը և ուսուցիչը։

Գիւղացին նախանձով ու կատաղութեամբ կը մոլեզնի երբ կը տեսնէ իր լրացիին առատ բերը։

Վաճառականը «քունը կորցնում է» ի տես անոր մըցակիցին կամ արհեստակիցին յաջողութեանը։

Հոգևորականը, «ինչքան վարձ ու պատիւ կ'ուզէք տուէք - միշտ դժգո՞ւ է, բողոքում է, զանգատվում է անարդարութիւնից, և գիտէ՞ք էդ անարդարութիւնը որն է, որ իր ընկերն էլ է նոյնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել» :

Քաղաքացին ու գիւղացին անդադրում վէճի ու հակամարտութեան մէջ են: Իրենց բովանդակ կեանքը կ'անցընեն զիրար անուանարկելով և ոչնչացնելով:

Մամուլը՝ խօսնակը և թարգմանը բոլոր խմբաւորումներու զգացմանց ու մտածմանց, իր մէջ կը պարփակէ մարդկային լաւագոյն ու ազնուագոյն զանձերը, որք են՝ «հայնոյանք, զրպարտութիւն, ափաշկարայ սուտ (իմա առանց թարցնելու սուտ), չարփասութիւն, կեղծաւորութիւն»: Գրական աշխարհին մէջ տարօրինակն այն է, որ զրոյն «ինչքան էլ լաւ զրուածք հրատարակի, միշտ պէտք է զարկել, ծաղրել կամ լոել, մի խօսքով ամէն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆից չի»:

Ազգային, հասարակական, գրական գործիշներուն վիճակը ևս շատ չի տարբերիր վերոյիշեալ կացութենեն, որ է ըսել՝ «մէկը միւսին հոչակն ու յաջողութիւնը տանել չի կարողանում»:

Ուսուցիչները՝ կրթեալ ու նուիրեալ դաստիարակները մատղաշ ու նորափետուր սերունդին, իրենք ևս տենդազին աշխատանքի մը լծուած են՝ «իրար ոտի տակ փորելով 。。., զիրար անուանարկելով, հալածելով ասպարեզից ու սպանելով բարոյապէս 。。 ոչ մի մեղմութիւն, ներողամտութիւն, ոչ մի սահման չարութեանը»:

Ցարգելի հեղինակը ապա հարց կուտայ թէ «ինչո՞ւ է էսպէս»: Պատասխանը կը գտնէ մեր պատմութեան մէջ: Ան մեզի կը յիշեցնէ որ բարբարոս ազգերը դարերով կաշկանդած, տիրած և «ոտնատակ» ըրած են հայուն: «Իսկ ամէն կենդանի գոյութիւն, որ ոտնատակ է ընկնում, եթէ չի մեռնում, այլ անդակ-վում է, դառնանում ու փշանում: Էսպէս է ընութեան օրէնքը», կ'եզրակացնէ թումանեանը:

Դանութիւնը վարակիչ հիւանդութեան նման կը ցցուի ամենուրեք և իր սոսկալի աւերը կը գործէ: Այդ միջավայրին մէջ ծնող ու սնող փայլուն իմացականութեամբ անհատներ անպայմանօրէն վարակուած կ'ըլլան այդ ախտով, և այդ պատճառով «նրանք էլ կը լինեն դառն ու դաժան»:

Արդ, ի՞նչ է բուժումը այս հոգեկան ապականութեան ու հեղձուցիչ մըթնուլորտին: Բանաստեղծն իր զրութեան աւարտին կ'ընէ հետևեալ շինհիշ թելադըրութիւնները.

«Մեր ներքին մարդը շատ է փշացած, և դրա դէմ կոռւելու, առողջանալ ու առաջին պայմանը էն է, որ մենք և մեր սրտերում, և աշխարհի առաջ անկեղծ խոստովանենք ու ծանաշենք մեր դժբախտութիւնը: Ապա թէ էդ փրկարար գիտակցութեանը կը հետևեն ինքնակատարելագործութեան բարձր ցանկութիւնն ու ազնիւ-

գործը։ Ուրիշ ժանապարհ չկայ։ Ներսից է լինելու հաստատ փրկութիւնը, որովհետև ներսից ենք փշացած»։

Մարդ մերթ ակամայ հարց կուտայ թէ հ՞նչ բանի վրայ հիմնուած են ներկայ մարդկութեան բարոյական սկզբունքները։ Եթէ լոկ հիմնուած են որոշ տեսաբաններու տեսութեանց վրայ որ կը բարողեն և կ'ուսուցանեն անձնական շահի գերադասում, սին պատուասիրութիւն, հշխելասիրութիւն, ըննադատութիւն, կեղծիք, նախանձ, օգուտ քաղելու ներքին ճգտում և վնաս մէկ այլ էակի ևն, ապա պէտք է ընդունինք որ այդ վարդապետութիւնը կամ տեսութիւնը հիմնուած է մարդկանց իրաւանց ու տարրական արժանապատուութեանց անտեսման ու մերժման վրայ և կը միտի շահագործել բարի ու պարկեցտ մարդուն ազնուութիւնը, ինչ որ խոտոր կը համեմատի քրիստոնէական ոգիին և մեր տոհմիկ դարաւոր արժէքներուն։

Ցարութիւն Աւագ Քհյ։ Ալ ամդարեանց, նշանաւոր գիտնական վարդապետ և տեսուշ ներսիսեան Վարժարանի հ Տփխիս, 1827-ին, հայ կամաւորական խումբերուն դէպի մարտ մղած ատեն, արտասանած է նշանաւոր ճառ մը, ուր ի միջի այլոց, ըսած է։ «Մեք ստուերք եմք մերոց նախահարց։ Հեմք ժառանգորդը արութեանց նոցա և առաջնութեանց, այլ՝ ուրուական նոցա»։ Պատերազմի մեկնող մարտիկները, այս հզօր պատզամը, այս անգին աւանդը պահած են իրեն զբիք ական, և հնքնագերազանցմամբ ջանացած են նմանիլ իրենց նախահարց։

Անցողակիօրէն, բայց կարեւորութեամբ յիշատակենք որ մեր նախահայրերը իրենց զոյիւ շափ պահպանեցին աստուածային ու մարդկային պատուիրանները և չոտնակոխեցին մարդկանց բարոյական իրաւունքները։

Ներկայիս, «արութեան և առաջնութեանց» պատզամը դարձած է ժամանակավորէպ։ Փրանսացի մեծ վիպասան Պալզաքը ճիշդ էր երբ կ'ըսէր։ «Աշխարհիկ հասարակութիւնը ցեխի ովկիանոս մ'է որուն մէջ ոտք դնողը մինչև կոկորդը կը խրուի»։ Պատկառանքի, ամօթի բարձումը մեր հասարակութեանէն ներս զմեզ հաւասարեցուցած է գետնին։

Հակառակ լուսաւորութեան դարի ընծեռած բազմատեսակ բարիքներուն, և ճարտարարուեստի ու այլ գիտութեանց զարգացման ու բարգաւաճման, մարդկութիւնը դեռևս կը խարխափի մթութեան մէջ և կ'ապրի յետամնաց ու բորբոսնած հոգեբանութեամբ։ Մարդիկ դարձած են փոքրոգի, անձնակելրոն ու հանգըստասէր։ Այսպիսի մարդիկ չունին կեանքի մտասեեռում և նպատակ։ Կեանքն իրենց համար դարձած է աննպատակ, անհմատ ու անհրապոյր։ Իրենց գերազոյն հաճոյը և հոգեկան գոհունակութիւնը կը փնտեն մէկ այլ անհատի կամ պաշտօնակցի անկման, ճախողութեան ու անբախտութեան մէջ։ Սա պարզապէս նկարագըրի ստորութիւն և հոգիի խելառութիւն է։ Ցիրաւի թումանեանը մեզի կը յիշեցնէ որ «ներսից ենք փշացած», հետևաբար և աշխատանքը «ներսից է լինելու

հաստատ փրկութեան»:

Յովհանան Թումանեանի գրութիւնը դասական օրինակամեր ազգային ախտերէն՝ նախանձի, քննադատութեան և յաւակնոտութեան:

Նախանձը, քրիստոնէական հասկացողութեամբ, մեղք է: Հոգեբանական տեսանկիւնէն դիտուած ու քննուած, այն կը համարուի թանկագին առանձնայատկութիւն մը: Նախանձը կը ծնի մարդուն հետ ու հասակ կ'առնէ անոր հետ: Նախանձը քնազդ մըն է որ արմատացած է մարդուն մէջ և կարելի չէ արմատախլել: Եայց հարաւոր է զայն փոխակերպել և վերածել բարեաց աղքեւրի՝ «դարձնելով բարի նախանձի և ազնիւ մրցակցութեան»: Հետևաբար, պէտք չէ ամշնալ որ հայն ալ, ի շարս այլ ժողովուրդներու, նախանձու է: Հայ հոգեբան՝ Յ.Պ.Պողոսեան, մեզի կը յիշեցնէ, որ «բայց պէտք է ամշնալ երբ նախանձը, այս կոյր քնազդը վերածուած չէ զարգացած, ազնուացած բարի նախանձի և նախանձախնդրութեան ոգիին»:

Նախանձի պարագային, ենթական իր անձը՝ եսը, կ'ուզէ գոհացնել, փայփայել, շոյել՝ դիմացինը գործածելով, կործանելով, փացնելով: Բարի նախանձի պարագային, նորէն անձը իր եսը յառաջ կը տանի՝ առանց սակայն դիմացինը խորտակելու և կամ վնասելու:

Նախանձը կարիքի թոյնին նման մահացու է: Նախանձի արդիւնքը՝ սուր, խայթող ու նսեմացնող լեզու գործածել է: Մարդիկ կը քննադատեն, կը դատափետեն ու կը զրպարտեն՝ երբ լեցուած են նախանձով:

Ընդունինք, որ այժմ, այս արևմտեան ափերուն վրայ, կ'ապրինք բազմամըշակութային բաւական բարդ հասարակութեան մը մէջ: Իբրև փոքրամասնութիւն, կ'ազդուինք տեղացի ժողովուրդին հոգեբանութենէն, պայմաններէն, և երբեմն ալ կուլ կ'երթանք անոնց բարքերով ու նհստուկացով: Անկախ մեր կամքէն, մեսք մեր միջավայրին անմիջական ազդեցութեան տակ ենք:

Քննադատութիւնը ուղիղ է ու արդարանալի երբ կը զարգացնէ ժողովուրդին նպաստելունութիւնը և զինք կը մղէ վերընթաց շարժում կատարելու, զարգանալու և յառաջդիմելու:

Ժխտական քննադատութիւնը բանդիչ է, կործանարար ու վնասակար, երբ կը կատարուի անհարկիօրէն ու անհիշդօրէն՝ լոկ վիրաւորելու և վարկաթեկելու դիտումով: Տեղի ու անտեղի բիւրաւոր քննադատութիւնները զմեզ դարձուցած են ուժասպառ, դիւրազրգիո, կասկածամիտ ու նենգամիտ: Բաւական է որ մարդկանց տկար մէկ կողմը յայտնաբերենք, անմիջապէս այդ թոյլ, խոցելի կողմը կը դարձնենք մեր նշանակէտը, այլ խօսքով՝ մեր քննադատութեան առարկան:

Դժբախտութիւն է լոկ հաստատել որ մեր ժխտական քննադատութեան կ'արժանացնենք նաև մարդկանց ազնիւ ճգտումները, իրազործումները և յաջողութիւնները: Քննադատութեամբ զբաղուող անձինք չունին բաւարար գնահատանքի ոգի: Ասիկա լուրջ թերութիւն մըն է, աւելի ծիշդ՝ ախտ մը: Մուշեղ Արք. Սերոբեան իր «Բանախօսութիւններ»-ուն մէջ կը զրէ: «Մեր ազգային հոգե-

բանութեան ամենէն տկար կողմը հիացումի, գնահատումի, արդար դատողութեան պակասն է մեր մէջ»: Հայեր, ըստ արժանուոյն, չեն գնահատեր իրենց մեծութիւնները, այլ՝ քննադատութեամբ կը կոշկուն ու հոգեպէս կը սպանեն: Ինչպէս անցեալին, նոյնպէս և ներկայիս, հայը դեռ չէ սորված ի հարկին գնահատել իր մտքի մշակները, մտաւորականները, արուեստագէտները, ուսուցիչները, հասարակական գործիչները ևն: Օրինակները ցայտուն են և կարիք չկայ մատնանիշ ընելու զանոնք: Մեծութեանց արժանիքները գնահատել ով ցոյց տուած կ'ըլլանք մեր երախտագիտութիւնն ու վեհանձնութիւնը: Մոոցած կը թուինք ըլլալ «Հարկս հարկեորաց, պատիւս արժանաւորաց» գեղեցիկ մէկ խօսքը:

Յաւակնոտութիւնը համեստութեան ու խոնարհութեան բացակայութիւնն է: Հոգեկան հիւանդագին վիճակ կը տիրէ մեր շուրջը: Մարդիկ ուղղակի կը տառապին մեծութեան մոլուցքով: Սովորական երեսոյթ է ներկայիս մարդկանց՝ իրենց իրենց բարձր յատկանիշներ վերագրելու անհանդուրժելի ու ողորմելի սովորութիւնը: Այս միջակութեանց՝ դափնիներու վրայ հանգստանալու և մունեահիկներէն բարձրադարձ գոչեր արձակելու սովորութիւնը զիրենք կ'առաջնորդէ մարդկանց ի վերուստ ի վայր նայելու, արհամարհելու, քննադատելու և անարգելու յոոհ բարքին: Իրենց այս անազնիւ ու եպերելի արարքը, ապա, կը ջանան թզենիի տերեւով ծածկել: Նման քողարկում մը լոկ հնքնախարենութիւն է: Մարդկանց գնահատելու ստուգանիշը իրենց արժանիքն է: Ծշմարտութենէն, իրականութենէն դիտաւորեալ կերպով խուսափելու և շտեսնելու տալու մղում մը, ճգտում մը կայ մեր մէջ, որ կը կոչուի ջայլամի քաղաքականութիւն: Այս սնանկ ու փութ քաղաքանութենէն կ'օգտուին անարժանները: Տուժողը կ'ըլլայ արժանին, ազնիւը, համեստը և պարկեշտը: Ի՞նչ ահոելի անարդարութիւն:

Այս ամբողջէն յայտնի է որ բարոյական կանոններու գիտակցական խախտում կայ այստեղ: Այս դիտաւորեալ ու կամաւոր խախտումը կամ զանցառումը արդիւնք է նկարագրի անմշակութեան, խոպանութեան, ամբարտաւանութեան, անքաւարար ուսման ու կրօնական դաստիարակութեան բացակայութեան: Կրօնական հաւատքն ու ջերմեռանդութիւնը պարզապէս անհամատելելի են մարդկանց յոոհ բարքերուն և գէշ ունակութեանց հետ: Ինչքան գիտութիւնն յառաջանայ, բարոյագիտութիւնը մեծամեծ նուածումներ կատարէ և վերելք արձանագրէ, այնքան մարդկութիւնը բարոյապէս աւելի պիտի միրάռուի տիղմին մէջ, ուրկէ անտարակոյս չիք փրկութիւն:

Ռուս գրող՝ Շետրինը, իր մէկ խօսքին մէջ կ'արտայայտէ հետեալ սրանչելի ու իմաստալից միտքը:

«Խաւարը, որուն մէջ կը խարխափինք, պատմական դառն պատահականութեան հետևանք է, բայց որովհետև այժմ, շնորհիւ նորագոյն հետազոտութիւններու, կարելի է այդ պատահականութիւնը քննել մանրամասնօրէն, ուստի և խաւարը յառաջ բերող պատճառները կարելի չէ անքառնալի համարել»:

Եւ իրօք, կարելի է փարատել մէզը, վանել խաւարը և հեռացնել շարը: Անդուր ու անձանձը աշխատանք է հարկաւոր հնքնակատպելագործման ճանապարհին:

Մարդկութեան մէջ կայ դասակարգ մը որ ամբողջութեամբ հնքինք նըւիրած է հին յունական փիլիսոփայութեան արտայայտած մէկ գաղափարին՝ հոգեկան հանգստութեան ու անվրդովութեան (յն. աթարաքսիա): Ակեպտիկները կը պնդէին որ այս վիճակին լաւագոյն արտայայտութիւնը կը գտնուի քննադատելէ, դատողութենէ հեռու մնալու մէջ: Այս գաղափարախօսութիւնը կը ցուցաբերէր անտարբերութիւն դէպի մարդկանց ուրախութիւնը, յաջողութիւնը և հոգեկան ապրումները:

Հայուն վայել չէ կրաւորականութիւն և անտարբերութիւն, այլ միայն՝ դրական ներգործութիւն և մասնակցութիւն: Եթէ հայն իրօք լեռնական ժողովուրդի հոգեբանութիւն ունի, որուն հմմական զիծերը և յատկանշական տարրերն են քաջութիւն, ազտատենչութիւն, անկախութիւն, աշխատասիրութիւն, վեհանձնութիւն և կրօնվամտութիւն, ապա վեր պէտք է մնայ մանրութերէ, տաղտուկ հաշիւներէ և հեռու մնայ նախանձէ, քննադատութենէ և յաւակնոտութենէ ու ինքնինք հանդերձէ, բարեգարդէ, դրսւորէ իրեն վայել առաքինութիւններով և իր համեստ ներդրումը կատարէ համաշխարհային մշակոյթի գանձարանին:

Փաստուած իրողութիւն է որ մարդկային քնաւորութիւնը անյեղլի չէ: Փոփոխութիւնը կարելի է, որովհետև կեանքի մէջ ոչինչ կայ անփոփոխելի: Մարդկի ևս ենթակայ են այս քնական օրինաշափութեան: Գարեգին Ա. Կաթողիկոս շատ գեղեցիկ կերպով կ'ըսէ: «Կեանքը փոփոխութեանց շղթայ մըն է, այլ պէս կեանք չէ»:

Եթէ մարդկային քնաւորութիւնը կարելի չըւլար փոխել, ապա յումպէտս պիտի ըլլային եկեղեցական, պետական, կրթական և այլ նման հաստատութիւններու ըհերաւոր աշխատանքներն ու մեծագումար յատկացումները:

Կրօնքն ու բարոյագիտութիւնը մեծ դեր ունին կատարել իք մեր հոգենորգութեան կենսական գործին մէջ:

Զենոք ՔՆ յ. Նալպանտեան